

ցեալք. պէտք է տալ թղթախտացելոյն թըքաման մը որոյ մէջ գտնուի միբրոպայինը հեղուկ մը. այս ամանները պէտք է թափել հրոյ վերայ և յետոյ մաքրել եռացած ջրով: Բացարձակապէս պէտք է զգուշանալ և չթափել այս ամանները ախոռոց, կարեաց տեղւոյ կամ հաւնոցաց մէջ. գարձեալ խորհուրդ կու տան նոյն մատենագիրք որ թղթախտացեալը տանի իր հետ միշտ փոքրիկ սրուակ կամ աման մը, և տնէն դուրս ևս միշտ նոյն ամանին մէջ թըքէ, ոչ երբեք բաց օդոյ կամ փողոցաց մէջ: Նոյն գրուածքին մէջ կը գտնուին գարձեալ հետեւեալ զգուշութիւնքն.

Բնաւ չննջել թղթախտացելոյ մը անկողնին մէջ. քիչ ատեն կենալ իր խուցի մէջ, և տղայոց բնաւ թոյլ չտալ մերձենալ հիւանդին կամ իր սենեկին:

Թղթախտացելոյն բնակութենէն հեռացնել այն ամէն անձինք որք կ'ենթադրուին պատրաստականք կամ յարմարագոյնք նոյն հիւանդութեան: Մասնաւորապէս պէտք է զգոյշ կենան՝ ծաղիկ, ստեպ ծանր հարբուկ կրող և այլ նման հիւանդութեանց ենթակայ եղող անձինք, վասն զի յարմարագոյնք են: —

Թղթախտացելոյն մարմնոյն զպած բան մի չգործածել (սաւանք, ծածկոցք, զգեստք, կոշիկք, կահկարասիք) նախ քան ծխելու:

Յետ թողլու իր բնակարանը պէտք է զայն լաւ մը ծխել:

Նոր և մեծ քրքատար շոգեմառ: — Ամսաթերթի մը մէջ կարգացինք Ովկիանոս կտրող մեծամեծ շոգեմառաց երագութիւնը: Սիքի օֆ ֆարի կոչուած շոգեմառն՝ Եւրոպայէ 'ի Միացեալ-Նահանգք երթեկեկող շոգեմառաց մէջ՝ ամենէն արագն է. 170 մէգր երկայնութիւն, 19 լայնութիւն և 13 մէգր բարձրութիւն ունի. իր տանողութեան (tonnage) չափն է 10,500 տակառաչափ: Այս հրէշը միղեւու համար՝ 20,000 ձիւ զօրութեամբ չարժիչ մեքենաներ կան, և այս ահագին զօրութեամբ օժանդակեալ միջին հաշուով ժամուան մէջ մինչև 30 չափ կ'ընթանայ, որ է ըսել 37 մղոն կամ հազարամէգր: Այս երագութիւնն ստանալու համար՝ որով վեց աւուր մէջ ահագին սալանդեան Ովկիանոսը կը կտրէ՝ օրուան մէջ 300 տակառաչափ ածուխ կը սպառէ. իսկ ամբողջ երթին համար 1,800 տակառաչափ: Իւր երկու միջ զտուտակներն (hélice) ըրպէի մէջ 88 շրջան կ'ընեն, վեց օրուան մէջ 760,320 շրջան:

Մեծ Զողանուկ (Morue) մը: — Ի Լոֆոտն (Նորվեկիա) հսկայ ձողանուկ մը որսացեր են. այս ձուկը 13 հազարագրամ կը կշռէ և 1.62 մէգր երկայն է: Ըստ Պ. ֆոլլըթի մէգր մի երկայնութիւնն իսկ չափազանց է այս ցեղի ձկանց համար: Զուարանն 3 հազարա.

գրամ կը կռէ և երկուք ու կէս միլիոնէ աւելի հաւկիթ կը պարու- նակէ, որ է ըսել առ մի գրամ 340 հաւկիթ և կ'ըսեն որ հաւկիթնե- ընէ մաս մ'ալ հաւանականաբար որսալէն առաջ կորսնցուցած պի- տի լինի, վասն զի մեծկակ ձողածկունք ընդհանրապէս 9 — 15 մի- լիոն հաւկիթ կ'ունենան. արդ այս հսկայ ձուկն իր մեծութեան հա- մեմատ չունենալով և հաւկիթ՝ յայտնի է թէ մաս մը կորուսեր է :

Չկան ստամոքսին մէջ եղած կիսամարս շատ մը մնացորդաց մէջ զը- տեր են նաև երկու մեծ ձողածկանց ողնայարքն. և այս՝ ընդ աղաս Գաղափար մը կու տայ մեզի նաև այս տեսակ ձկանց շատակերու- թեան :

Ազդեցութիւն իրաչքոնի աճան ձկան (Carpe) վրայ : — Աւերուցը յատկութիւն ունի կոչելոյ 'ի կեանս քանի մը տեսակ ձկունք, որք երկայն ժամանակ ջրէ զրկուելով խզուած ըլլան : Սուրճ — քէնսին- թընի ձկնարանին մէջ, չորս ժամի չափ արկղի մը մէջ և չոր տեղ եր- կու ծածան պահեցին. այս ժամերը անցնելէն վերջը, երբ բուրոզին մեռած կը համարուէին՝ վերստին զիրենք իրենց տարրին մէջ գրին- այս ծածաններէն միոյն բերնին մէջ երբ քանի մը կաթիլ ալ քրոնչ զը- րին՝ անմիջապէս սա ստացաւ վերստին իւր զգայութիւնքն և սկսաւ լուզալ. դարձեալ յետ այլ չորս ժամերու նոյն միջոցով միւս ծածանն ալ կենդանացաւ : Փորձը նաև ուրիշ բազմաթիւ ձկանց վրայ ալ կա- տարեցին, սմանց վրայ յաջողեցաւ ինչպէս կարմրախայտն (Truite), բայց ապարդիւն եղաւ լոսոզոյ (Saumon) վրայ :

Արդ փոխադրութեան համար որոշեալ ծածաններու բերնին մէջ զնելով կտոր մը հացի միջուկ կամ սպունգ թաթախեալ յալ- քրոնչ ողջ և առողջ կը հասնին որոշեալ տեղերը :

Խորոչքիւն աճխանանքաց. — Քիչ շատ անձինք ամենաճիշդ գաղա- փար ունին այն խորութեան՝ ուր կ'իջնեն գործաւորք ամուխ փընտ- աւելու համար. ահա ամենէն խոր աճխահանքաց անուններն

Սիհամ Գողլըրի . . . . .	554 մեղք
Նափիկասին Գողլըրի . . . . .	695
Ռովպրիճ . . . . .	745
Աշթըն Մոսա . . . . .	864
Սէնդ — Անդրէ (Պելճիա) . . . . .	940
Մարիա (Փրիպրամ) . . . . .	1082

Չայնական առաքար: — Երեսնորի արձանին հրաշալի երևոյթն, որ արևուն ծագելու միջոց՝ քաղցրահնչիւն ձայն մի կ'արձկէր, իբրու ողջոյն մի առ լուսափայլ աստղն տուրնջեան, և ըստ վկայութեան Հումբոլդի, Օրէնտալի եզերաց վրայ ևս կը պատահի կրոնիտի ժայռից մէջ, բնաբանից համար այլ ևս առեղծուած կամ անձանօթ բան մը չէ. վասն զի անոր պատճառն է արեգական ջերմութիւնն՝ որ ողջոյ շնչառակի և ուղիղ հոսանք մի կազմելով և ժայռին ճեղքուածոց միջէն անցնելով ձայներ կը հնչեցնէ:

Ուրիշ տեղեր ևս կը լսուին բնական խորհրդաւոր երաժշտութեան ձայներ, որոնք սակայն զանազան հանգամանաց մէջ կը կատարուին: Յաճախ նոյն իսկ մարդու ոտից ներքև կը լսուին նայնպիսի ձայնք, որ ռամկին մէջ այլ և այլ առասպելաց և օտարոտի մեկնութեանց պատճառ կը լինի:

Ապտաւածն Արաբիոյ թոր քաղաքին մօտերը, ծովուն ափանց երկայնութեան վրայ բրակ մը կը բարձրանայ, զոր տեղացիք ճէպէլ Նաքուս կը կոչեն որ է Լևառն զակակի, իւր հրաշալի և՛ քաղցր ձայներուն համար. որոյ նկատմամբ աւանդութիւն մի կայ Արաբաց մէջ, թէ անգ միանձանց վանք մը թաղուած է, որոնք զանգակի մը ձայնէն հոն ժողովեր են ազօթելու: Սոյն երևոյթս կը հաստատեն նաև եւրոպացի ճանապարհորդք, մանաւանդ Պ. Ուանդ:

Բովանդակ բլուրն կազմուած է քուարցի խաւ՝ ի խաւ աւազներէ, և ծովուն կողմը քարուտ զառիվերներ կը ստանուին: Այս կողմէս խոր պատահուածք մը՝ հետզհետէ լայնելով մինչև ի ծովափն՝ վախուտ գահավէժի կերպարանք կ'առնու, որոյ յատակին վրայ դիզուելով աւազն՝ սաստիկ ուղղածիզ գառ ի վայր մը կը կազմէ:

Պ Ուարդ՝ առաջնորդութեամբ Բեգուինաց գահաւանդին վրայ ելաւ, ուշագիւր լինելով որ ստուգէ այն հրաշալի և եզական երևոյթը, որ այնքան հոչակուած էր աշխարհին մէջ: — Եւ յիւրախ, յետ սակաւ ժամանակի սկսաւ մեղմ ձայն մը լսուիլ, որ հետզհետէ զանազան սաստկութեամբ աւելի որոշ կը լսուէր, մերթ ժանր և տխուր, և մերթ անոյշ և ներդաշնակ՝ նման սրբնդի ձայնի. և այնքան սաստկացաւ ձայնն, որ կարծես զօրաւոր երգեհոնի սաստիկ թրթռումնքները կը լսուէր:

Կիրշնէր կը պատմէ՝ թէ փոմերանիոյ նաւահանգստին արևելեան ափանց վրայ կը գտնուին երկաթային մասնիկներէ գունաւորեալ քուարցի աւազք, որ երբ շրջի մէկն անոնց վրայ և խոտորնակի զարնուի ոտքով, շառայիւն մը կը լսուի, որ ի ռամկաց ներդաշնակոյրիւն առաջոյ կոչի. բայց որպէս զի այս երևոյթս կատարուի, հարկ է որ նախ ծովուն ափքներն թրջեն աւազը, և ապա արևուն ճառագայթներն ցամաքեցնեն զայն: Երբ այս բանս պատահի, ծովեզերքը կը

լուսի ներդաշնակութիւն մի, որ քանի մ'օր կը տևէ. բայց յետ սակաւ աւուրց կը դադրի:

Սոյն երևութիս պատճառքն տակաւին ստոյգ չեն գիտցուիր. այլ կարելի է ենթադրել, թէ յառաջ կու գայ այն՝ ժայռերուն փոքրիկ և խոշոր կոտորոց հնչուն լինելէն, որք իրենց մէջ մետաղի խառնուրդներ կը բովանդակեն: Եթէ չենք սխալիր, Ապիսոնիոյ մէջ ևս կը գտնուին հնչուն ժայռեր, որոց զարնուելով ձիւրուն երկաթապատ սմբակքն՝ այնպիսի ձայն մը կը լսուի, ինչպէս երբ պղնձոյ կամ զինկի թիթղան մը զարնուի:

Նոր այր մը 'ի Յունաստան. — Անտիպարոսի անուանի այրն ունի արդ իւր նախանձորդը: Տայիգետեայ գագաթան վրայ՝ մօտ ժամանակներս նոր գեղեցիկ և անուանի այր մը՝ բովանդակն 'ի շրաքարակց (stalactite) յօրինեալ: Բնակիչք ամենին ծանօթութիւն չունէին անոր, որոյ նեղ անձուկ մուտքն ենթադրել կու տայ՝ թէ այն անցքն բացուել է երկու տարի առաջ եղած գետնաշարժին միջոց. ուստի մինչև ցարդ բնաւ մտրդու ոտք չէ կոխած անդ: Անոր մէջ մըտնելն յետոյ՝ երեսուն քայլի չափ ձեղուան բարձրութիւնն է 3—4 մեդր, բայց աւելի առաջ երթալով կը հասնի այն 'ի 5 և մինչև 'ի 10 մեդր: Նորա լայնութեան չափն է 10 մեդրէն մինչև 'ի 18 մեդր. իսկ խորութիւնն և ընդարձակութիւնն տակաւին անծանօթք են. բայց կը կարծուի՝ թէ շատ խորունկ և ընդարձակ է, և ունի բազմաթիւ ճիւղեր: Կամարին վրայ բիւրաւոր շթաբարեք կը գտնուին. իսկ գետինն՝ որ անհաւասար է՝ լի է տակաքարամբք (stalagmite), որք մէկտեղ ժողովելով՝ նորանոր և անսովոր ձևեր կը կազմեն:

Չայնախօս գործիւն. — Պ. Էտիսըն, ինչպէս ուրիշ անգամներ ալ գրելու առիթ ունեցանք, յետ կատարելագործելու այս իր զարմանալի գործին՝ ծանօթացուց զայն յեւրոպա բազմաթիւ փորձերով: Մենք ալ ահաւաստիկ քանի մը տեղեկութիւններ կու տանք այս սքանչելի գիւտին վրայ:

Չսպանակ մը հազորդուած է մետաղական թրթռուն թիթեղի մը, այնպէս որ մերձաւոր թիթեղի մը ամէն թրթռամունքը՝ փոքրիկ սլաքի մը միջոցով իսկոյն առաջին թիթեղին կը հազորդուի: Ոյս երեք մարմիններն այնչափ կը մերձենան՝ որ սլաքը գալի գլանիկին առանց զայն ճնշելու: Գլանիկին վրայ ալ կայ անագետայ ամենաբարակ թիթթ մը:

Արդ, երբ գործիքին բերնով կը խօսուի՝ բերնէն ելած թրթռային

ալեաց միջոցով կը թրթռայ նաև գործիքին մէջ գտնուած թիթեղը . այս թիթեղին վրայ գտնուած սլաքը կամ գրիչը ձայնից հնչման ժամանակ ինքն եւ կը թրթռայ : Արդ սլաքը թրթռացած ժամանակ, երբ դպչի գլանիը վրայ եղած անագեայ բարակ թերթին, ամէն անգամ այս թերթիը վրայ բարակ հետք մը կը թողու, թէպէտ սլաքը չի ճնշեր, բայց այն թեթև շօշափումն իսկ բաւական է : Արդ երբ մէկը խօսի այս գործիքին մէջ պէտք է դարձնէ նաև գլանիկը, այն ատեն սլաքն ալ հետզհետէ ընդունած ձայներուն համեմատ կը գծէ անագեայ թերթին : Այս միջոցով բովանդակ իմաստն կամ խօսքը կը գծուի թերթին վրայ . արդ նոյն իմաստը կրկնել տալու համար, բաւական է թրթռացնել այն առաջին թիթեղը՝ որ կը թրթռայ ձայներն ընդունած ժամանակ :

Հսկայ քնդանօր :— Այս ժամանակիս յորում բովանդակ օգն կարծես լի է վառօդի անախորժ հոտով՝ այս նոր գիւտն մեծ օգտակարութիւն և ծառայութիւն ունի :

Հսկայ թնդանօթին գտողն է գաղղիացի գնդապետն Տը Պօժ : Այս մնասիչ և հարուածող մեքենային առաւելութիւնքն են, ըստ քննութեան և վկայութեան զինուորական անձանց, ամենամեծ պարզութիւն և դիւրութիւն գործածութեան :

Բովանդակ պողպատէ է շինուած . և ահաւասիկ կը դնեմք հոս իր գլխաւոր չափերն . 37 և կէս տակաւաչափ կը կշռէ . 11 մեզր և 20 հարիւրորդամեզր է երկայնութիւնն, արտաքին արամագիծն է 4 մեզր և 4 հարիւրորդամեզր, իսկ բերնոյն տրամագիծն է կէս մեզր : Վառօդի խղիկը կրնայ ընդու նեղ 150—200 հազարակրամ վառօդ, և կրնայ տասնևութ քիլոմեզր հեռաւորութեամբ արձակել 600 հազարակրամ ծանրութեամբ գնդակ մը . այս գնդակը եթէ 3 քիլոմեզր հեռաւորութեամբ իյնայ՝ կրնայ ծակել 80 հարիւրորդամեզր հաստութեամբ պողպատէ տախտակ մը :

Անտարակոյս այս թնդանօթս ցարդ գտնուածներուն մէջ ամենէն ահաւոր և զօրաւորն է, և Արուեստահանդիսին մէջ ալ, ուր դրուած է ՚ի ցոյց և ՚ի տես հասարակաց, ամենուն ուշադրութիւնը կը գրբաւէ :

Երոպիոյ զանազան տէրոշքեանց պարտքերը :— Բովանդակ Երոպիոյ պարտքն է 117 միլիառ . որը այսպէս կը բաժնուին .

Իտալիա 11 միլիառ Գալղիա 31 միլիառ Ռուսիա 18 միլիառ  
Անգղիա 18 » Աւստրիա 9 » Գերմանիա 10 »  
Բոլոր միւս տէրութիւնը միանգամայն 20 միլիառ :

**Թղթակցուքիւն յԱնգղիա:** — Անցեալ տարի Անգղիոյ թղթատու-  
նը բաժնեց 2, 362, 990, 000 նամակ, յորոց 11, 000, 000 ապահո-  
վագրեալ, և 47 միլիոն հեռագրալուր ուղղեց աշխարհիս չորս կողմը,  
առանց համբուռ արտաքին և լրագրական հեռագրալուրներն:

**Փոխանակագրոց թիւն էր 9, 563, 000, որոց համագումարն էր**  
23, 000, 800 սղեռլին (որ է 95 միլ. ֆունսդ):

**Ենթաճովեան Երկարուղի:** — Մեծ ամերիկեան գործատուն մը  
ներկայացուցեր է վերջերս ընդարձակ ընդձովեայ երկաթուղոյ  
մը շինութեան ծրագիրն, այսինքն 'ի Պուէնոս-Այրէսէ մինչև 'ի  
Մոնթէվիտէօ: Այս յանգուգն և միանգամայն ահաւոր ձեռնարկը  
պարզ երեակայական կրնար համարուիլ՝ եթէ ներկայացնողք ծը-  
բագրին հետ չմիացնէին նաև ամենամանրամասն և շնչին հաշիւներն  
և չափակցութիւնք:

Երկաթուղին ըստ ծրագրին պիտի մեկնի 'ի Պուէնոս-Այրէսէ մին-  
չև 'ի Փունդա-Լարա, ասկէ ալ մինչև 'ի Լա Փլադա, և յետոյ մինչ 'ի  
Մոնթէվիտէօ: Եթէ այս ծրագիրը հաստատուի և ընդունելի լինի,  
ձեռնարկողք նոյն տարուոյն մէջ պիտի սկսին շինութիւնն և կը յու-  
սան տասնհինգ տարուան մէջ լմացընել: Գծին բովանդակ երկայ-  
նութիւնն է 250 քիլոմէդր, ներքնածովեան ստորուղոյն երկայնու-  
թիւնն է 40 քիլոմէդր, և ձեռնարկողք կ'ապահովցնեն որ 4 ժամուան  
և 8 վայրկենի մէջ պիտի կարենան երթալ 'ի Պուէնոս-Այրէսէ  
մինչև 'ի Մոնթէվիտէօ: — Ամբողջ շինութեան ծախքը պիտի լինի  
342, 976, 700 ֆունսդ:

**Քառասդարեան դատաստան:** — Մօտ օրերս 'ի Վարչաւիա վեր-  
ջացեր է 400 տարուան դատաստան մը:

Դատաստանին առարկան էր 40 հեկտար տարածութեամբ անմը-  
շակ երկիր մը: Այս երկրին սահմանակից երկրատեարք յորդուց որ-  
դի կը վիճէին այս կտոր մը երկրին վրայ, սկսեալ յամին 1490, և  
այժմ կը լսենք որ լմացուցեր են դատաստանը խաղաղութեամբ եր-  
կուց կողմանց:

